

ԳՐԱԿԱՆ

ԶԵՆՈԲԻՆ ԵՐԱԶԸ

Իննիսունական բուականներուն էր: Հայաստանը նոր էր անկախացած:

«Դէպի երկիր» կարգախոս մը սկսած էր զարգանալ սփիուռի մէջ: Շատերու համար այդ կարգախոսը, պարզ ու հասարակ լոգունգ մըն էր: Իսկ ժիշերու համար կարգախոս մը ըլլալէ աւելի պատգամ մըն էր, որ կը խօսէր իրենց սրտին: Բաղձանք մը, հայրենիք տեսնելու, Սարտարապատը, Ս. Էջմիածինը, Միծենակարերդը տեսնելու, հայոց պատմութիւնը վերապրելու:

Այդ ժիշերէն մէկն էր Զենորը, որ ազգային, հասարակական ամրող կեանք մը վարած էր... միշտ «մեծ երազ»ին համար, ի՞նչ փոյթ որ իրեն համար հեռո՛ւ եւ գրեթէ անիրականաց կը բուէր այդ երազը:

1988-ի Մեծ Երկրաշարժի օրերուն, Սովետական Միուրիւնը սկսած էր ճարճատումի նշաններ ցոյց տալ: Եւ օրէ օր, Զենորի եւ իր համախոհ ընկերներուն համար, այդ «մեծ երազ»ը սկսած էր կամաց կամաց մարմին առնել իրենց երեւակայութեան մէջ, մինչեւ այն օրը, երբ Հայաստանի ժողովուրդը մեծով ու պատիկով ԱՅՈ՛ ըստ Հայաստանի անկախութեան գործենքացին:

-Ես Հայաստան երթալու միտու ունիմ, այս տարի տղաս կ'աւարտէ բը ժշկութիւնը, սակայն գալ տարի ամառը Հայաստան երթալ կ'ուզեմ,- կ'ըսէր Զենոր իր մաերիմներուն, հայրենիքը տեսնելու կարօտը աչքերուն մէջ:

Զենորի համար, մեծ պատրաստութիւն մըն էր ասիկա, բանի Ամերիկա հաստատելէն վերջ, բառասուն տարիէ ի վեր երկրէն դուրս չէր ելած: Ո՞ւր

պիտի երբար...: Գիշեր ցերեկ չարաչար աշխատած էր զաւակներուն ապագային համար: Զաւակներուն... որոնք ուսում առնելէ ետք, մա՛րդ պիտի ըլլային օր մը... եւ ինչ պիտի դադրէր այլեւս աշխատանքէ, եւ իր տարիներու վազվը-գուրի պտուղները պիտի վայելէր: Ու այդ վայելիներու առաջինը անկասկած պիտի ըլլար Մայր Հայրենիքը, այն «մեծ երազը», որուն համար ի՞նչ գիշերներ էր լուսցուցած ակումբներուն մէջ:

Տարիները եկան ու անցան... ու ամէն տարուան հետ Զենորի երազները ժիշ մը աւելի շոգիացան:

Անդրանիկ զաւակը համալսարան աւարտելէն ետք, ուրիշ նահանգ մը փոխադրուելով հեռացած էր տունէն:

Թժիշկ տղան, որ Զենորի աչքին լոյսն էր... երիտասարդ իտալացի աղջրեկայ մը հետ Լաս Վենետիկ մէջ զաղտնարար ամուսնանալով, հիմա տուն բերած էր իր հարսը, ու ծնողէին կը ներկայացնէր իր կինը, որ տաս տարեկան զաւակ ալ ունէր նախկին անյաջող ամուսնութենէն:

Այստան մեծ հարուած չէր սպասած Զենոր: Արեւելի իր կրութեան ու սովորութեան անյարիր բան էր պատահածը, որ կատարեալ իրողութեան առջեւ դրած էր հիմա զինք:

Տարիներու իր գուրգուրանքը, բժշկական համալսարանի ծախսերը... մէկ վայրկեանի մէջ հիմա յօդս ցնեցուցած էին իր երազները: Հապա՞ս «հարս»ին տասնամեայ որդին... «րիւսիւլլու պէլա» մըն ալ ասի, կը մտածէր հիմա ան:

Ա՞յս պիտի ըլլար սպասած գնահատանքը իր զաւկէն: Ու Զենոր երախա-

յի մը պէս կու լար իր մենութեան մէջ: Երկու որդիները արդէն կուլ զացած էին ամերիկեան ոստանին, ու ինչ պարտուած էր իր աւելի բան յիսնամեայ ազգային ու հասարակական վաստակին ծանրութեան տակ կ'ած:

Զենոր ստիպուած տեղի կու տար սա ամերիկեան քարթերուն առջեւ, որոնք այնքան հարազատ էին իր ամերիկածին զաւակներուն եւ որքա՞ն խորք իր արեւելիքի կրութեան:

Դուստրը՝ իր կարգին հայ տղու մը հետ նարօտ կապելու ամէն ճիգ կը քափէր հիմա... հակառակ Զենորի կամքին:

- Տղան արհեստ չունի, ուսում չունի, ինչպէ՞ս պիտի հոգ տանի քեզի...՝ կ'առարկէր յանախ Զենոր, անյարմար նկատելով այս ամուսնութիւնը:

- Տղան պէյսպօլի քարը կը ծախէ, տէ՛տի... ես ալ կ'աշխատիմ, կ'ապրին միասին,- կը փորձէր համոզել աղջիկը:

Զենորի համար սա պէյսպօլի քարքերը պարապ բաներ էին, մարդ ինչպէ՞ս կրնայ սա պարապ քարքերը ծախելով ապրիլ, ընտանիք պահել, հապա՞ երէ վաղը շուտով զաւակներ ալ ունենային:

Մտահոգութիւններ ու ցաւե՛ր, որոնք մէկզմէկու կը յաջորդէին ու օրէ օր աւելի կ'ընկենէին սիրտը Զենորին:

Դուստրը որ քարձրագոյն ուսում ալ ունէր, հակառակ ծնողին կամքին, վերջապէս նարօտ կապեց պէյսպօլի սիրահար իր ընկերոջ հետ: Տարի մը չանցած նաեւ քախտաւորուցան նաեւ առջիննեկ մանչ զաւակով մը, զոր անւանեցին Զենոր, մեղմացնելու ցաւը՝ ցաւատանց հօր:

Սակայն Զենոր աւելի ու աւելի կը տառապէր ի տես իր զաւակներու անյարմար ամուսնութիւններուն:

Շարաբներն ու ամիսները կը սահէին, սակայն Զենորի ցաւերն չէին անցներ, մինչեւ որ օր մը վնօեց... բանի մը ամիսէն Հայաստան երթալ,

փոխուիլ, մոռնալ ամէն ինչ... կին... զաւակ... գործ... ապրուստ...:

Մտածումնե՛ր... որոնք հիմա կարծես սկսած էին թերեւցնել ցաւը Զենորին:

Զուրը իր նեղքը գտած էր... ամերիկեան այս քարքին ու կենցաղին դէմ պայքարիլն անգամ անիմաստ է, կը մտածէր հիմա ան:

Ու բանի մը օր եսթ... երբ այեւս ընտելացած էր կատարուած իրողութիւններուն, ու նամբրորդութիւնը այնքան մօտ կը բուէր սրտին, յանկարծ տիուր լուր մը յեղաշրջեց կեանիը Զենորին:

- Ի՞նչ է սա տիուր լուրը,- կը փորձէր կնոշմէ իմանալ հիմա ան, որ զինք կանուխ տուն կանչած էր:

Կինը, խոհեմ գտնուելու համար, կամաց կամաց կ'ուզէր հաղորդել լուրը ամուսինին, սրտի տագնապ մը խնայելու անոր, որ կեանի աշնան եղանակին մէջ, կեանիք վայելիք կը փնտուէր ովկիանոսներէն անդին:

- Աղջիկդ հանգիստ չէ,- երեք կարճ բառերով փորձեց սառ լուրը կտրել կինը:

- Ի՞նչ ունի... հիւա՞նդ է,- հարց տուալ Զենոր:

- Երանին հիւանդ ըլլար... կը բուժուէր գոնէ:

- Հապա ի՞նչ ունի,- կրկին զարմացած հարց տուալ Զենոր, որուն դէմքին վրայ զդայնութիւնը սկսած էր ակօններ բանալ:

- Աղջիկդ տուն գալ կ'ուզէ կոր: Ամուսինին հետ երէկ զիշեր կոռուծ է,- վերջապէս համարձակեցաւ աղջկան միտքը պարզել կինը:

Զենոր պահ մը սառած մնաց: Պատասխան չտուալ: Լո՛ւո դիտեց կնոշ դէմքը, որ շատ բան գիտէր աղջկան կեանիք, սակայն տարիներ եսթ... միայն բանի մը բառով կը նկարագրէր աղջկան հոգեվիճակը:

Զենորին աչքին առջեւ յանկարծ եկան երկու անմեղ բոռները, որոնք

զոհը կ'ըլլային այս անյարմար ամուսնութեան:

Այս էր պակաս հիմա... կը մըտածէր ան:

-Շարժիք... երբանք, ամուսինը չեկած աղջկան եւ չօճուխներուն տուն բերենք, ժանի մը կտոր ապրանք ալ ունի, անոնք ալ բերենք, նայինք վերջը ի՞նչ պիտի ըսնենք, կացութեան լրջութիւնը պարզելով, կը շտապէր կինը վայրկեան մը առաջ աղջկան երբալու:

Զենորի վրայ դոյլ մը պաղ զուր բափեցաւ կարծես... «տիվօրս»ի նախերգանքը լսելով: Առաջ շատ լսած էր այս նախերգանքը ուրիշներու բերենէն, որոնք այնքան ազդած չէին իր վրայ: Բայց հիմա... տարրեր էր այս մէկը, երբ իր մորրին վրայ կը զգար ցաւը գալիքին:

Ու շատ չանցած... ընտանիքին ամսական ծախսերուն վրայ եկան աւելնալու փաստաբաններու եւ դատարանի «այլ» երբ:

-Այս տարիին, ա՞յս էր պակաս... բոռնիկ մեծցուր, դատարան վազէ, փաստաբանի վազէ,- կը մտածէր ան:

Զենոր մոռցած էր հիմա իր երկու որդիներուն ցաւը, ու շանք եւ նիգ չէր խնայէր աղջկան կեանքը փրկելու այս անյարմար ու դժրախտ ամուսնութենէն:

Արդարեւ՝ աղջկը նոր գտած էր, որ ամուսինը ֆիլիքինցի կին մը ունէր նախապէս, եւ հիմա ալ ինըը ներին վրայ ուրիշ «կըրլֆրէնտ»ներու հետ սիրային նամակներով եւ ժամադրութիւններով հանդիպումներ կ'ունենար գաղտնօրէն:

-Տեսա՞ր Զենոր, հայ թող առնէ աղջիկը կ'ըսէինք, ահա հայ տղայ մը առաւ, տեսա՞ր ինչ դուրս եկաւ,- կը բողոքէր կինը ամուսինին, որ այնքան կը ցաւէր իր երկու որդիներուն օտար ամուսնութեան համար:

Զենոր լո՛ւ կը հեկեկար հոգւոյն խորը, ի տես աղջկան վիճակին եւ երկու

բոռներուն, որոնք հիմա մանկական անմեղունակ չարութիւններով կեա՞նք կու տային Զենորի տան... թէ կ'անհանգրստացնէին տան երբեմնի խաղաղ մընոլորտը:

Ու ամէն երկու շարաբը անգամ մը տան դուռը կը զարնուէր: Երեխաներուն հայրը դատական հրահանգով զինուած հապարտօրէն կու գար երեխաները շարաբավերջին իր տունը տանելու, «հայր»ութիւն ընելու անոնց... ամերիկան ընդունուած սովորութեամբ:

Զենորի աչքին առցեւ կատարող այս պայքարը, աւելի կ'ընկնէր զինք:


Պայքար մը, որուն զոհերը երկու անմեղ բոռնիկներն էին, որոնք ոչինչ կը հասկնային դատարանի մէջ հիւսուած այն ոստայնէն, որ պիտի բոնէր սիրտը իրենց մանկունակ, այն սիրտը... որուն համար կը գուրգուրային իրենց ծնողքը՝ ամուսական բուռն պայքարի ընդմէջէն:

Ու այդ ոստայնին մէջ բոնուցաւ նաեւ սիրտը Զենորին, որ աւելի ընկնեց զինք, տկարացուց հոգին, ու գամեց զինք անկողնին: Այն սիրտը, որ տարիներով կը տրոփէր հայրենիքին համար, «մեծ երազ»ին համար, ուր պիտի երբար, մոռնար պահ մը ամէն ինչ... կին... զաւակ... գործ... ապրուստ...: Պիտի մոռնար իր պարտութիւնը, որ կրած էր օտար հողին վրայ... ու անգամի մը համար, պիտի զգար հողին ուժը, հայրենիքի համն ու բոյրը:

Բայց...

Աւաղ... Խաղաղականի այս ափերուն վրայ, հոգին առաւել կլանուեցաւ հիւրեղէն հմայքով... խեղդելու չափ իր մէջ հանոյքն ու վայելքը կեանիքն... յանուն զաւակներուն ապագային, ի՞նչ փոյք, երէ տենչն ու ըղձանքը ունէր երազ մը... «մեծ երազ» մը կեանիք կոչելու:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ



667-2017